

891.981

✓

46

ԵՂԻՎԱՐԴ

Երգեր



891.99

942

Ե 44

Երեւան

Անցորդը:

831-99



7 44

2 0 2

ՆՈՐԻՆ Ս. ՕՇՈՒԹԵԱՆ
 Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՏԱՇՆՈՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
 ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
 Ի Բ
 ՅՈՐԵՆԵԱՆԻՆ ԱՌԻԹՈՎ

~~878~~

949

ՈՐԳԱՆՈՆ ՍԻՐՈՎ,
 ԵՂԻՎԱՐԳ



A $\frac{15022}{11}$
 22091






THE UNIVERSITY OF CHICAGO
LIBRARY
540 EAST 57TH STREET
CHICAGO, ILL. 60637





U. S. DEPARTMENT OF THE ARMY
HEADQUARTERS, WASHINGTON, D. C.




ՆՈՐԻՆ Ա. ՕՏՈՒԹԻՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Ներկայ հասորը, գինն է հայ մեակոյթին
եւ հայ գրականութեան հանդէպ անսահման
այն խանդաղասանքին, զոր վաղ պատանութե-
նէն մինչեւ խոր ակեոյթը, Նորին Ս. Օծուքիւն
Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը
ունեցած է՝ բանիւ եւ գործով: Խոր հիացու-
մով եւ երախտագիտութեամբ իրեն կ'ընծայենք
իրմով բարեբարուած այս հասորը:

Որդիական խոր յարգանքով

ԵՂԻՎԱՐԳ



... եւ բնակիչ անայններու ...

Ա Ն Ց Ո Ր Դ Ը

Ա

Դարձդ է ինձի
Տըժգոյն, աւեր, անապատէն,
Շէկ խանձարու մեր որբութեան,
Ու ֆուարանն իրենց բոյնէն
Հեռու ինկած ձագուկներուն:

Աւազներէն առին անոնք,
Թոյլ աղուամազ ու բէկ փետուր,
Ափը գետին մեր հայրենի
Դրբին մարմինն իրենց անհայր,
Մուք անումի:

Փոքիկ անցորդ, դուն կը բերես
Օրերն իմ սեւ, յ բայց միամիտ,
Ձերք կորսուած ոսկի կրտսր,
Նետուած օտար արեւներուն:

Դարձդ է ինձի,
Բայց չեմ տղեկն ես երբեմնի,
Որ կը բաշխէր հոգին իր պարզ,
Ամէն մարդու, ամէն իրի,
Ու կը մընար ինքզինքին հաւտ:

Անապատի աւազներուն ,
Արցունք , արցունք , ինկան անձայն
Հազար երազ .

Տըրտում , անխօս ,
Կ'որոնէիր բան մ'անծանօթ ,
Գուցէ ինքզինքդ ,
Մինչ հոգւոյդ մէջ կը դողային
Աննուն ձայներ ,
Կայլակ , կայլակ , փրբթած բերնէն
Յաւէտ գոցուած մեռելներու :

Դարձդ է ինծի ,
Ու կը նայինք երբ իրարու ,
Ինձ կը թըլի թէ մեր միջեւ ,
Հազար դարեր ու աշխարհներ
Իրենց կախարդ շուքն են փրներ :

Անապատի սրժգոյն ծաղիկ ,
Կը վերցընես մամբ ձեռքիդ ,
Երբ կը նայինք մենք իրարու ,
Դուն շրթներուդ՝
Տըրտում ժրպիտն հայ որբերուն ,
Ես աչքերուս՝ երկու կաթիլ ,
Հոգին անմեռ մեռելներուն :

Ներկան անցեալ այսպէս միայն ,
Ա՛ն կըրնային գալ իրարու :

Բ

Գէմս ես նորէն, ֆաղցր, խաղաղ,
Ինչպէս երբեմն իմ մանկութեան
Արեւ, աղբուր սարիներուն,
Երբ դեռ գառնուկ, մասիդ նախքով
Կ'առնէի ֆայլ:

Գէմս ես նորէն, չըկայ պակեր,
Ու ցաւին մէջ ազնուացած
Գեղեցկութիւն, որ ինձ բերէ
Արեւն անմար աչքներուդ,
Վեր չափերէն եւ մասներէն
Մեր աշխարհին:

Գէմս ես նորէն,
Կը մարմնանայ ձայնդ ականջիս,
Իբրեւ նրբաւ մը թրթրում,
Անցեալի սուրբ բոլորազոն
Պատարագէդ:
Ու կը ֆայլ դեռ հոգիիդ մէջ ապակի,
Մանուկ հոգին հին օրերուն:

Գէմս ես նորէն,
Ոչ մէկ կարօս միսէ, ձայնէ,
Եւ թելերով փափափներուն
Այս աշխարհին,

Ձի սար ինծի, չի կրնար սալ,
Վայելֆն անբաւ,
Քու համբոյրով ու ժրպիտով
Դաստառակուած :
Քեզմէ կուգայ ինչ_որ այսօր
Դեռ կը մընայ իմ մէջ բիւրեղ :

Դէմս ես նորէն,
Աղբիւրներէն աչւրներուդ
Կամար, կամար, ցան անուցած,
Տանար կ'ըլլայ մէջն իմ հոգւոյն,
ձերմակի տեղ սեւ պատանֆով :
Ու մոռցած ծովը ցաւերուն,
Ուրկէ անցանք մենք գիրկ գրկի,
Կը մըմընջեն քրքներդ կարծես,
Նըքքներդ պատանք ու ապակի,
«Զաւակս դուն շատ ես տառապեալ :

Ոչինչ ունիմ ես ալ հիմա,
Թափուր հիւղակ մըն է հոգիս,
Անցեալն՝ դիակ մը աղջրկայ :
Սիրքս սակայն անվերադարձ
ձամբուդ վըրայ,
Խոժոռ, հիւանդ ու միայնակ,
Աստղ մը ինչպէս երկնֆին մէջ :
Ու ալ չունիմ ես ապագան
Որ մանկուքեանս մէջն յիմ կ'երգէր,

Այֆերս բացուած քու բարութեանդ,
Չեն պրդսորիւր ալ արցունքով:

Գուն անկորուս նամբայ սրբի,
Եւ դուն անփակ դուռ դարպասի,
Զոր կը բանամ ամէն անգամ,
Երբ լեռները իմ ցաւերուն
Գիգուիկն ուսիս, ու զիս մըղեն
Ապասանի,
Խորեն ապահով մա՛յր քու ծոցիդ:

... Ես, բընակիչ ամայնեռու...
 Հեռու գիւղէն իմ հայրենի,
 Ըսես երէկ,
 Ըսես արդէն հազար տարի:

Կ'անցնին աչքէս
 Ոստանները շէն ու փարթամ,
 Ուր ես եղայ, ուր դեռ կ'ապրիմ,
 Յանձնած ինքզինքս, կըսոր, կըսոր,
 Մութ ու պղտոր
 Անոնց մաշող, անոնց երկաթ
 Կոհակներուն:

Կըրակ, արիւն, իմ ոսկերուն,
 — Գիւղ հայրենի —
 Փոշին օտար համբաներուն,
 Հոգիս անտօր իր Պարսէզէն,
 Առանց մեղքի, բայց անէծքով:

Ու ինչպէս երգ մը սըրբազան,
 Ռուն բառերը լուսեղէն
 Մըսփին առջեւ կը դողդըղան,
 Պասկերդ անա, գիւղ հայրենի,
 Բըխող մութէն,
 Ձերք հեռացած հին արեալոյս,

Որ ես դառնալ ուզէր ինձի :

Ինձ կը բըւի ,
Թէ ըսպիսակ կամուրջներէն
Յիւսասակի ,
Կ'անցնիմ նորէն , զըւարթ , թեթեւ ,
Փողոցներէն ու դաւերէն ,
— Գիւղ հայրենի —

Ա.պրող միակ նեւն եմ գուցէ
Անպասմելի այդ Պարէզէն ,
Իր ցաւին մէջ , ամբողջ այրող ,
Ըզէեզ մոռնալ չըկրնալուն :

Հոն բարձունքին՝
Յիւսասակի իմ լեռներուն ,
Եկեղեցին :
Լուռ է չորս դին ,
Մեռել ձայնն է ափաղաղին
Ու աղբիւրին ,
Եւ մօտակայ ծործորին մէջ
Թեւն է սառեր մեր հաւերուն :

Լուռ է չորս դին .
Բայց դաւերու մըռայլ ոգին ,
Ալիք , ալիք ,
Կը բանայ իր թելը անհուն
Հորիզոնէ մինչ հորիզոնի :

Լեռան ոսփին,
Նրման հովուին
Որուն արեւ եւ հօտն ամբողջ,
Ես առանձինն,
Գիրք հակօրս արածելու՛,
Շուքերն անբաւ
Իմ յուշերուն :

Մինչ ձիւներու ձայնը խորունկ,
Ինչպէս վառող բոցն արծաթի,
Լեռներու մէջ կը փայլակի :
Ժամանակի աչքը կախարդ,
Աչքն ապակի,
Գիւղ իմ անուշ, գիւղ իմ երազ,
Արցունք, Արցունք, կ'իյնայ վրադ,
Ու կը սառի :



Դ

Պրզգիկ զղայ, ոսբըգ բոպիկ,
 Աջբըգ կըսոր մը երկնի,
 Հոգիդ լըման արեւ վաղուան
 Ու ծիածան,
 Եւ կուես նըման քագաւորի:
 Ցաւը միակ որ կը բանի
 Առանց դուլի եւ դադարի,
 — Այրիլ ամէն օր յուբին մէջ
 Համբոյրին զոր տուաւ ինծի —
 Երբ արեւին կը գոցուէին
 Աչւըներն իր:

Կը փալէիր դուն առջեւէս,
 Մեր շուքերը պրզգիկ ու մեծ,
 Իրարու մօտ, իրարու մէջ:
 Հըպարտ էի ու երջանիկ,
 Կոխելու չափ աշխարհն ամբողջ:

Բարձունք մըն էր կուրծքդ ինծի,
 Ամուր, իրաւ,
 Քան բարձունքները խաբուսիկ
 Եւ երեւուն,
 Տառապանքն ուր բարձրացուց զիս:
 Դուն աւելին ես իմ մօրմէս,
 Որ սուրբացուց ինծի սիրել,

Քեզմով գիտցայ ու դեռ գիտեմ
Ես տառապիլ:

Մանկութիւնն իմ առանց վիճի,
Ինչպէս քաւուած սուր մը կախարդ,
Ճակասագրի հանգոյցին դէմ:
Դուն աւտարակ՝ որուն ծայրէն
Հորիզոնները կը բացուին
Ու կը փակուին,
Այգին առաս՝ ուր կը մըտնեն
Անօթիները աշխարհին,
Ու լիացած կը հեռանան:

Դուն իմ գիւղն ես,
Կապոյտ երազ, ջրնջուած քարէս,
Աղբիւրն՝ որմէ մինչեւ երէկ
Դեռ կը վազէր ոսկին առաս:
Իմ լեռը՝ դո՛ւն, համակ կըրակ,
Վըրան պայծառ իմ մանկութեան,
Յետոյ խաւար,
Երբ պառկեցար անապասին,
Քաշելով զիս փըլած կուրծփիդ:

Քերթուած մը չես,
Փըրթած միտէն իմ պարմանի:
Իմ մէջս ես դուն,
Ինչպէս որ ես երբ կ'անձնանամ,

Հաւասարիմ կը մընամ քեզ,
Զի ես եւ դուն, երէկ, այսօր,
Կը մընանք նոյն:

*

Այնքան ես մօտ, այնքան իրաւ,
Որ զիս կ'առնես իմ պատանքէս,
Սեւ ուսայնէն տարիներու,
Ու կըր սանիս
Խաժ կամարին ներքեւ սիրոյդ:

Նորէն կ'անցնիմք մենք միասին,
Մեր հողերէն ու ջուրերէն,
Ռոնց համար սիրսդ ուսայն
Մեր պապերու երազներուն,
Եւ հունսերուն նետուած հողին
Հայրենական:

Դեռ կը շողայ աչքերուս դէմ
Խոփն արօրին,
Զեռփիդ կացինն՝ երբ գիրկ գրկի
Կ'ոգորէիր կաղնիին հետ,
Ճակսիդ՝ քրտինք, շրթներուդ՝ երգ:

Հոն է քու սիրս,
Հին ըմպանակ ու նոր բուրձառ,
Ուրկէ կաթիլ, ուրկէ բուրում



Կը թաւալին մինչեւ ինծի,
Եւ զիս կ'ընեն այդ հողերուն,
Այդ ջուրերուն եւ ֆու սիրոյդ,
Ընդունարանն անփակելի:
Հոն է ֆու սիրս,
Հողին պէս հեզ, հողին պէս դաւժ
Մեր հերկերուն.
Ծոցին պէս պարզ, ծոցին պէս կոյս
Մեր լիներուն.
Ինչպէս բաժակն երկնակնիք
Ծաղիկներուն,
Ու ոսկեգարդ ինչպէս օրրան
Մանկիկներուն:

* *

Ու գիշերներն թոնիրին շուրջ,
Տըրովին սակ խեղն նըրագին,
Մութը կ'ըլլար կըսոր կըսոր.
Կը բանայիր դըռները դուն
Երկիններուն,
Վար բերելու աստի թելով
Հըրեղէն ձին, ասպեճը բոց,
Ու դըրկելու գանոնք անդին
Մեզի ծանօթ աշխարհներէն,
Խորսակելու պալասներու
Դըռներն ոսկի ու ազամանդ,

Եւ բերելու հոն քրնացող
Աղջիկը լոյս,
Ուրկէ բըխէր շարանն ընկիր
Եւ անըսպառ
Մեր քաջքերուն :

Իմ մէջս ես դուն
Ամէն վայրկեան .
Ու կը գընես մահը պայծառ
Մէջն իմ հոգւոյն ,
Պատգամ անմեռ , աւազադիր
Գերեզմանէդ ,
Ինձ կըրելու գերեզմանն իմ ,
Երկրէ երկիր ,
Համբաներէն հակասագրին ,
Երբեմն աւազ ,
Երբեմն յուռթի հողը կարմիր ,
Շարունակող քու ծիլդ հըզօր ,
Վեր հողերէն , աւազներէն ,
Վըրան գըրքին ժամանակին :

Ե

Ես գիրկ գրկի ըստուերիս հետ,
Ճամբաներուն՝

Որոնց վրայ դարն է փալեր
Դարի ետեւ :

Որոնց վրայ դեռ չեն պաղեր
Թիւնդն ու սրտի պղղինձներուն ,

Ու մեղաւոր արձաներու՝
Հէֆեսթին մէջ այնքան մեծցած ,
Իմաստնացած :

Որոնց վրայ օր մը սրբում

Շուքն եղաւ շէկ պարմանիին ,

Երկինքներէն վար ընծայուած ,

Այլոց ցաւին ու երազին :

Ու կ'արբըննան ոսկերուս սակ

Հազար սրտի ու յիշատակ ,

Որոնք դարեր՝

Արդար բըխումն եղան մարդոց

Խեղճ հոգիին ,

Ու կանչեցին իրենց ցաւին ,

Ըստփանքին ,

Ինչ որ դարեր մարդն է փրկուեր :

Կ'անցնին այժէս ,

Կարաւանները խաչակիր

Ուխտով կարմիր :

Եւ հեւացող բազմութիւններ,
Որ երկնքին կը պրբկեն դեռ
Աղեղն իրենց հոգիներուն:

Դաւեեր, լեռներ ու հովիտներ,
Այդ անունին քիչ արժանի,
Երկու մաս հաս
Հողովը խեղն իրենց ուսին.
Իբրեւ կանաչ՝
Ասեղնազարդ երիզներ ճիղն:

Տուներ՝ բորոս ու պարիսպներ՝
Կորստամակ,
Անասպրնչող, հալածական,
Քրդամիթին սակ անէծքին:
Բլուրներու շարքն է ահա,
Քարացած շուք փաղափին շուրջ:

Մօտն ու հեռուն,
Ծոցն այս անոն, անկերպարան
Կարկառներուն,
Կը բարձրանան հարիւրաւոր
Վանք ու մասուռ,
Մէկ մէկ դամբանքն ու սաղաւար
Ոսկորներու:
Որոնց փառէն ու նրկառէն
Արձանագիր, դեռ կը շարժին

Գիմաստներն՝ լուռ ու քախժոս :

Մինչ գրմբէքներ սանարներու ,

Կըլոր կամ սուր ,

Կը ծանրանան զերք սաղաւարս

Գըլխուն վերել այլես մեռած

Ասուածներու :

Անցեալն ամբողջ պարսուած , հիւանդ ,

Մըսեր է քուն ,

Թելին ներքեւ ժամանակին :

*

Պըզտի՛կ անցորդ ,

Հորիզոնին չըբռնկած դեռ ծիրն ոսկի ,

Տուր քեզ ինծի ,

Ու սար զիս հոն , ուր մեր սիրսեր

Ուրիւներու շունչին մօտիկ ,

Օր մ՛ըզգացին

Այն՝ ինչ որ ալ չունի աշխարհ

Մեզի տալու :

Լուսնակն ինչպէս կը դողդըղայ

Աղբիւրներու կապոյտ սրբին ,

Աչքերու դէմ կ'իյնայ այդպէս

Կամար , կամար ,

Իմ մանկութեան վանքը աղուր ,

Բուսած ծոցին անսառներու ,
Ձերմ ու բարի ,
Իրխած ակէն մեր ջուրերուն ,
Քրնմուց , նազուկ ու պարմանի՛ :

Ո՞վ է դրբեր այդ բարձունքին ,
Սկիհն աղուոր խաղաղութեան ,
Կառոյցն այդ սուրբ ,
Որ զարնան մէջ ,
Երբ ամպերէն կալանաւոր
Աւեւն աղջիկ ,
Ալ կը մեղմէր ներմակ սարսափը
Ձիւներուն .

Ու կը բանար աչքն ու ակունք
Խոտին , ծաղկին մեր լեռներուն ,
Ու նրպոտին սակ իր կանաչ
Կը շարժէին գետն ու նահանջ ,
Քողն առած վեր , հարս մ'ինչպէս նոր ,
Կը բարձրանար վանքը պարիկ ,
Կուրծքին առած երեք գրմբէք
Երեք ըսիմք :

Հեռուն լեռներ , ջերմ , հեթանոս ,
Շալկած երկինք , սարսուռ , երազ ,
Կը մըսածեն ոյժին անհուն ,
Որ վեր առաւ կամար , կամար ,
Քարերն այդ սուրբ ,
Երկնքին մէջ իբրեւ աղօթք :

Այն օրերուն, ես դեռ մանուկ,
Երբ իրիկուան արեւն անուշ
Բարձունքներու շրթունքներուն
Կը թափէր վարջն իր գինիին,
Ու երբ կոչնակը մասուռին,
Սըլաֆ սըլաֆ լեռան սրբին
Կը սրոփէր զարկն իր արծաթ .
Ընկողմանած,

Վանքի մօտիկ ջերմուկիին ֆով,
Որ ինչպէս աչք մը մանուկի,
Մանեակ, մանեակ,
Կը բըխէր լոյս .

Գանդաղօրէն կը բանայի
Երազանքի ֆօղն ըսպիսակ,
Ուրկէ կ'անցնէր հըրեղէն ձին,
Վըրան պարմանը գեղեցիկ,
Եւ տեղալու տեղասարափ
Ոսկին, գոհար ու ադամանդ,
Ինչպէս կ'ըսէ հեքեաթը հին:

Կ'արթըննային անտառ ու լեռ
Ոտերնու տակ,
Ու կը պօռար պըրոնզ ձայնով
Գեսն իր սարսափ,
Ալիք ալիք կը կասղէր ծովը դաւեսերուն,
Երբ կ'երթայի ես բերելու,

Ան որ երբեք անուն չունի
Մարդոց սրտին,
Ու սրտին մէջ պարմաններուն:

Երբ ալ սենար առուակին մէջ,
Լոյսը օրուան,
Ես կուգայի աշխարհներէն
Հեռու, մօտիկ:
Բակը վանքին, կը հոծանար
Ալիք, ալիք,
Չայնովը հեզ, շունչով բարի
Ոչխարներուն:

Շուներն հանդարս կըրակին դէմ
Կը բոցէին,
Աղամանդը իրենց աչքին:

Մութն ուսերուն,
Վեր կը նետուէր երկընթին մէջ,
Վանքը կախարդ,
Ինչպէս ըղձանքն Հայոց երկրին,
Հայ սիրտերուն,
Հագած իբրեւ զէն ու ասպար,
Լոյսն ու կապոյտ,
Ընդդէմ բոլոր չարիքներուն,
Երեսկի աներեսոյթ,
Հայոց երկրին:

Ու հոն էր ան
Մինչեւ երէկ,
Քար քար հանուած
Մեր աշխարհի
Ամուր սիրէն,
Պոս պոս քաղուած
Կամար կապած ու վեր նետուած
Սիւնն հրեղէն,
Զարկը անհուն մեր հոգիին:

Մինչեւ երէկ,
Զոյլ պահպանակ,
«Թուր կայծակ»ի եւ ամբուքեան
Շրճեղ վահան,
Բոլոր անոնց,
Ռոնց չեղաւ կեանքը արդար,
Մահէն ասդին, մահէն անդին.
Ռոնց աչքին չփայլեցաւ
Յոյսի գոտին:

Ու հոն էր ան,
Երկնի վրայ ձեռուած հրաւե,
Կապոյտ, կարմիր սեւ քարերով
Եռահիւսակ,
Կաթողիկէն մեր հին վանքին,
Զահը անմար մեր հաւաստին,
Ըղձանքն անհուն Հայոց երկրին:

Ու հոն էր ան,
Զանգն ու կոչնակ օրը եօթ հեղ,
Կ'երգէին փառքը անսահման
Հայ ասըծոյն:
Ամէն առտու արեւին հետ,
Աստուած կ'իջներ իր արողէն,
Ու կը նետէր ափովն իր սուրբ,
Սերմն իր կարմիր հայ սիրտերուն,
Ու կը բաշխուէր լոյսի թեով,
Հըրաւեր սուրբ,
Եւ երկինքը փրբուր փրբուր
Կ'իջներ անոնց հոգիներուն:

Ծեր ու սրղայ,
Հարսներն անուռ, մայրեր ժրպիտ,
Հայոց երկրին,
Կը բանային նուրբ ու մըքին
Շաւիղները իրենց հոգւոյն,
Անհուն լոյսին:

* *

Հոն են անոնք,
Գիւղակներէն հեռու, մօտիկ,
Ծեր ու մանուկ, կին ու աղջիկ:
Հասակ հասակ եւ գոյն առ գոյն
Եկած ուխտի.

Յաւին ծիծաղն խնոնց դէմքին ,
Խորն աչքերուն՝
Կ'ապրի սակայն յոյսին փրբուր :
Եկած ուխտի ,
Պաղասանքի ,
Երամ , երամ , եւ գոյն առ գոյն ,
Բըխած սրտէն մեր լեռներուն ,
Խոնարհ ու հեզ ,
Խաղաղութիւնն մեր հիւղերուն ,
Բայց նառագայք ու քարմութիւն
Մեր արեւին ու ջուրերուն :

Հոն են անոնք ,
Վանքի բակին ,
Ծառերու լայն , ֆաղցր շուքին ,
Եկած ուխտի ,
Պասարագի ,
Ոլորելու նարոսն իրենց
Սրիւններուն եւ երազին ,
Մեր լեռներուն եւ արեւի
Մեծ խորհուրդին ,
Ու սրտփին որ դարէ դար ,
Վեր է բըռներ կաթողիկէն
Մեր հոգիին :

Եկած ուխտի ,
Պաղասանքի ,

ՈՏՖՈՎ բՈՎԻԿ , սԻՐՏՈՎ խՈՆԱՐԻ
Ու ծընրադիր :
ԾԵՐՈՒՆԻՆԵՐ՝ որոնց սըրժին
Ինկեր է պաղ ,
Ուսերուն ձիւն ,
Բայց կը մընայ յոյսը անմար ,
Զոր բաժակին իրենց հոգւոյն :

Պարմանիներ ,
Օրերով ծով ,
Օղակ , օղակ , տեսիլներու
Շըղբան կարմիր
Նեսած իրենց հասակներուն .
Կ'ուզեն , կ'ուզեն ,
Բոցը կեանքին ,
Բաժինն արդար բարիքներէն
Այս աշխարհին .
Ու քաղցրութիւնն ծաղիկ , ծաղիկ ,
Իրենց սըրժին ու արիւնին ,
Անտառին մէջ սաղարթախի ,
Զինն հըրեղէն
Իրենց անհուն երազներուն ,
Տես կը կրժէ շըղբաներն իր :

Պասարագ է ,
Վառող խորհուրդ ,
Սիրտերուն մէջը բոլորին .

Միջոցին մէջ եւ աչքերուն
Զեռք մ'անծանօթ
Կը գրծէ խազը ըսպիսակ,
Ըղձանքներու հագար, հագար,
Ռոնք ախօր դեղնած ծաղիկ,
Մեռած փոշի,
Այն օրերուն արիւն, կըրակ,
Ժողովուրդի մեր հոգիին :

Այն օրերուն՝
Բեկուած, սրտում հոգիներուն
Մէջէն Ասուած,
Կը բեկբեկէր,
Ինչպէս վառուած կարմիր նըրագ,
Զանգակն ինչպէս արծաթահունչ :

Սեղանին դէմ Ասուածամօր,
Աղջիկ մ'անուռ,
Զեռքին երկու մոմեր սասափ,
Պասմող սըլացքն իր հասակին,
Պասմող կըսկիծն իր հոգիին,
Օր մը կեցած իր աչքերուն
Իբրեւ երագ,
Ռուն շուքին ան կը կախէ
Այժմ իր հոգին :

Պասարագ է,

Վառող երազ,
Կին մը անդին կը կամրջէ
Գետը խունկին,
Պաղասանովն իր արցունքին :
Ու կը բացուին,
Իր աչքերուն, իր հոգիին,
Քարերը մութ, դուռները փակ,
Լարին վրայ իր շրթներուն
Ուլունգ ուլունգ,
Կը տղանցէ
Վարդարանը իր մեղներուն :

Պասկերին դէմ գերիներու ազատիչին՝
Սուրբ Սարգիսին,
Ծեր մը անա կը մորմոխի,
Իջած ծունկի,
Որ մեղրանայ սիրսն անօրէն
Բըռնաւորին,
Վըրան գերի իր մէկ հասիկ
Հարազատին,
Վըրան բոլոր գերի, պանդուխտ,
Զաւկըներուն հայ աշխարհին :

Ու սակաւին
Շուրթեր խամբած, աչքեր անլոյս,
Կը յառէին
Ծաղիկ, ծաղիկ, հանդարտ վառող

Աչւրներուն ,
Անոնց լոյսին , անոնց շուքին ,
Ահա կեցած ,
Հայ աշխարհի հրգօրներուն ,
Մեր սուրբերուն :

Վանքի բակին ,
Մեծ սօսի կախարդ շուքին ,
Երեք վարպէտ ,
Ուրախ ուրախ ,
Տես կը մտքեն երկու երինջ ,
Գառ ու ոչխար ,
Բոլոր անձին , բոլոր ներմակ :
Ու դրապիրներ որ կ'օրհնեցեն ,
Առասուփիւնը հօտերուն ,
Մեղր ու ցորենն ամբարներուն ,
Եւ օրհնութիւնն
Վըրան մարդոց որդիներուն :
Օրհնեալ , գովեալ օրը այս մեծ ,
Օրը այս սուրբ .
Ընդունական ըլլան բարի
Ուխտերն ամէն ,
Ընծաներն ալ բըխած սրտէն
Մեծ ու պըզտիկ ձեր բոլորին :
Յիշատակը արդարներուն
Օրհնութիւնով ըլլայ ընդ միտս :

Արիւնգներու, թրմբուկներու
Ալիփին մէջ, ալիփին հետ,
Կը դառնան պար,
Երիտասարդ, կին ու աղջիկ
Յուսապասար ու թրթրոուն :
Կը բարձրանայ ու կը բացուի
Մետաքս մետաքս, կամար կամար,
ձօնք երգին,
Ինչպէս սրուին մեր աշխարհի
Կանաչ սրտին,
Օրօրն ինչպէս մեր դաւեերուն,
Պրտոյսքը խօլ մեր ջուրերուն :
Կը սարածուի կը հոծանայ
Երգն անընդհատ շող շող, գոյն գոյն,
Ըստեղներուն վրայ անհուն
Ու թրթրոուն հայ սիրտերուն :

Աղբիւրին ֆոլ,
Ուր մեծ սօսին,
Ձուրէն անուշ, ջուրէն հեկիաթ
Ունի յուշեր,
Երկու պարման ձող ի ձեռին,
Ուրկէ ըլլար մահը կախուած,
Ձիղ ջիղ հիւսուած հաստ պարանէն,
Ինչպէս համբան իրենց արտին,
Համակ խրոովք, համակ սարսուռ,
Կուգան կ'երթան,

Ներքեւն իրենց մինչ կը բացուի
Կալը հրսկայ սնուորներուն :

Աւելի վար,
Կուրծին վրայ լայն արօտին,
Մեր պատմութեան սէգ այրուածին,
Որ կը վազէ նրանելու,
Աշխարհն հեռու
Մեր հէփաթին :

Հոգեօտն է,
Ուխտ, պատարագ,
Պար ու նուագ.
Ու հոգիներ մեր լեռներուն,
Քախձոս, զրարք,
Բըռնած մոմեր, հիւղեր կանաչ,
Պայծառ, հանդարտ,
Կ'երգեն երգը ժողովուրդիս,
Պոկած շուրթէն ասուածներու,
Լարին վրայ աղբիւրներու,
Դաճին մարմանդ,
Ու սասափին վրայ մաքուր
Մեր լեռներուն,
Զոր ըսկսան հազար ամէ
Մինչ հազար ամ,
Եւ կ'ողբեն նորէն այսօր
Երգն ըստեղծման,

Առէջ առէջ, բեզան բեզան,
Պասկերը սուրբ մեր արուեստին,
Պարզ ու շքեղ,
Կերպարանք հայ հոգիին :

Անոնց ետին,
Զանգակներու անձրեւին մէջ,
Դրած անեստ բազմ Ասուծոյ,
Վանքը կախարդ,
Տես կը բախտ
Գաւազանովն աղամանդէ,
Երկինքներու կապոյտ դրան,
Աղբրսելու՝
Խաղաղութիւնն ու բարութիւն
Վըրան համայն Հայոց երկրին,
Վըրան հողին ու ծաղիկին,
Վըրան արեան հեղեղներուն,
Մութ սիրտերուն,
Մարդոց բոլոր որդիներուն :

* * *

Գարուն է ու սօն,
Ճերմակ իղձերու, կարմիր ուխտերու
Հանդէսը անհուն :
Բընութիւնն ամբողջ՝
Կանաչ է ու բոց :

Ծառերու վրայ, ներմակ ու կապոյս
Աստղիկներ հազար,
Եւ երկինքին մէջ կարծես հեւացող,
Կանթեղներ են կախ:
Ու մարգարիտներ, յակինթ, մարեմխոս,
Բըլուրներէն վեր արդէն մագցներ՝
Գարնան հակասին
Պըսակ են հիւսեր:
Առուակներուն մէջ, արեւին հըզօր,
Ոսայնէն անհուն,
Ինկող փըշըրուող
Հազար աղամանդ:

Գարուն է ու տօն,
Առուակի ափին, ինչպէս նորահարս,
Ահա նշենին.
Ու ֆովիկն անոր, թախտ աչքերով
Աղջընակն աղուոր,
Շընրադիր հողին,
Լալով ծիծաղով,
Իր երազներու պայծառ պասկերին՝
Աղօթքներ ունի իր սիրքը զեղուն,
Իր սիրքը ծածուկ:

Կը բանան ոսկի փողն իրենց սիրոյն,
Պարմաններն երկու,
Եւ գարնան թասով,

Վանքի պատին փոլ,
Կը խըմեն սարսուռ,
Կը խըմեն կըրակ,
Վառ լինելութեան
Իրենց խորհուրդին :

Մինչ ծառին վըրայ,
Տես կ'երգեն ահա,
Թըռչուններ խումբ խումբ,
Պասարագն անհուն,
Կանաչ դաշտերուն,
Հոսուն ջուրերուն :
Եւ արեւն ահա
Փըրած իր բաժակ,
Կոնակ առ կոնակ,
Կարմիր ու ներմակ,
Կախարդիչ գարնան
Լօղիկին վըրայ :

Իրիկնամուտ է,
Մորթած են գառներ,
Յանգած պասարագ,
Կարմիր թելերով արեւն է վազող
Գետակէն անդին
Իր գերեզմանին :
Վանքը առանձինն՝
Պասառին վըրայ երկնակամարին ,

Քարէ հրածեօս եւ յոյսի սանար՝
Արեալոյսներուն :
Զի երկիրը մեր, անհուն օրօրոց
Գեղեզման անհուն
Իր զակրներուն,
Որոնք պիտի գան
Ու պիտի երթան,
Բայց պիտի գրքնեն միտս մէկը երգող
Հեռու, մոռցրած
Մենասաններու ֆերթուածը անմեռ :

Դուն վանքն իմ երկրի,
Խօսքն իմ քեզի նոր,
Մեռած վանքերու այս սրխուր երկրէն.
Դուն վանքն իմ գիւղին,
Զես կըրնար մեռնիլ
Որքան ասեմ որ,
Սուրբ փուրաներէն մեր հոգիներուն,
Տարափը ինչպէս հուր անձեռներու,
Կը հոսի ընդմիտս Խօսքը Աստուծոյ :

Զես կըրնար մեռնիլ,
Պատկերին պէս թարմ ու յաւերժական
Մեծ Արարասին.
Դուն լեռն եւ անհուն,
Մեզի պահպանակ, Արարասը սուրբ,
Գըմբէք առ գըմբէք հայ հոգիներուն :

Ամայն է շէկ, փոփ, աւազ,
 Աչըներուս,
 Ըսես դարերն են աղացուեր
 Դարձեր մոխիր,
 Շիներ կաշին բըլուրներու,
 Զըլացուեցաւ որոնց ընդմիշտ,
 Համբոյրն ծաղկին, դողը խոտին,
 Որոնց ըլլար յաւերժ մեծուած
 Աչքն աղբիւրին:

Գուն աղբերակն իմ հայրենի,
 Ինչպէ՞ս կուգաս
 Թեւին վրայ հին հէքեաքին,
 Զիս գրսնելու ամայներուն
 Այս անհոգի,
 Ինծի սալու կաքիլը սուրբ
 Ադամանդիդ:

Դեռ հոն ես դուն,
 Արծաթ կոկորդը մեր լեռան,
 Շունչն անըսպառ գեղակայլակ
 Մեր դաշերուն:

Դեռ հոն ես դուն,

Խորն հանգոյցին համբաներու ,
Գիւղին , հօտին , մրշակներու ,
Թերեսս մինակ ,
Մեր աշխարհի արեւին սակ
Մանեակ , մանեակ ,
Կը տղանցես քու ակեակներդ ,
Կամ կը վազես արօտն ի վար ,
Փայլակելով ծիլ ու ծաղիկ ,
Հայրիներուն մէջ քու կախարդ :

Իմ հայրենի քաղցր աղբերակ ,
Խիղճն իմ գիւղին ,
Կ'երկննային կոհակ , կոհակ ,
Բազուկներ զոյգ քու ջուրերուդ ,
Լեռնէն իջնող հօտին ծարաւ ,
Եւ հարսերուն՝
Պատկերն որոնց հեքեաք մ'ինչպէս
Տես կը ցոլան ջուրերուդ մէջ ,
Երբ կը լեցնեն վարջերն իրենց ,
Կարկազն որոնց
Ծարաւ մ'է նոր :

Սափորն ուսած կը հեռանան
Հարսերն աղուր ,
Բայց կը մընար
Պատկերն իրենց շրջաւր , շրջաւր ,
Տեսիլք մ'ինչպէս հին օրերու

Զուրիդ վրան :

Երբ երկարէր բարսիներու
Շուքն անսահման ,
Հովիւ սրղան ,
Մրինգ արինգ կ'ոլորակէր
Բոցն իւր սրսին .
Մինչ արեւը հորիզոնին ,
Ինչպէս մաշած ոսկեդրամ
Լեռնէն անդին կ'իյնար քառալ :

Ու հեռաւոր ձորերուն մէջ ,
Եղնիկները սիրահարուած ,
Զուրիդ մէջէն կը խրմէին
Մեղրը ձայնին ,
Որ կը բացուի ընդերքներէն
Այս աշխարհին ,
Փրօշուելու խորն արգանդին
Երկինքներուն :

Իմ հայրենի քաղաք աղբերակ ,
Կը յիշես դուն ,
Խաղէն յոգնած երբ կուգայի
Քու ջուրերուդ ,
Հուրքն անցնելու իմ այսերուն ,
Վազէն առած բոցը մասաղ
Արիւններուն :

Եւ աչք աչքի կը մընայինք
Մենք իրարու :
Սիրէդ՝ խուրձ, խուրձ,
Բըխէր շուշան,
Բըխէր բենեզն եօրնարփենի,
Երիզ, երիզ, պատշոյզ, պատշոյզ,
Եւ ծով առ ծով,
Ծոցդ ընելով արեւներու
Վառ առագաստ :

Իմ հայրենի ֆաղցր աղբերակ,
Տո՛ւր ինձի ետ
Պատկերը քարմ իմ մանկութեան,
Որ օր մ'ինկաւ
Ծոցդ ազամանդ :



Է

Աչքերը կապ, բերանը կուղպ,
 Բորոս, նիհար,
 Է՛ն է կամին,
 Շրջանին մէջն իր անվախնան,
 Կոխկրօսելու հասկերը նիղն,
 Հասակն որոնց թիզ մը հագի:

Քար է չորս դին,
 Երակներէն այս հողերուն
 Անիծապարս,
 Այնքան վրժիտ թելն է կեանքին:
 Չուր, ռուֆ, մարմանդ,
 Դեռ կը մընան,
 Անհաս երազն այս հողերուն:

Անցո՛րդ, ինկիր դուն իմ առաջ,
 Ու սար գիս հոն,
 Ուր սայլերու նըռինչին մէջ,
 Դաճի նամբուն՝
 Տես թեղ առ թեղ կը բարձրանան
 Բերդերն ոսկի ցորեններուն,
 Փառքը հողին իմ հայրենի:

Եւ արտերու ոսկին անհուն,
 Կը կայծկըլսայ, կը հրդեհուի,

Կուրծփին ներքև կամնասային ,
Յօրինելու սարերն արձակ ,
Սասափ , խարսեաւ ու մարգարիս
Հասիկներու :

Գէզի շուփին ,
Արեւին սակ միջօրէի ,
Եզներն ահա որ կը լորձնեն
Երբուծն իրենց ,
Աչքերով փաղցր ու նրազուն :

Հօսաղն անդին ,
Կը նիրհէ խոնջ ,
Խուրձն ըրած բարձ :
Կամն ընկղմեր՝ հունձփ ծովուն :

Ա.ժխասանֆը առեր է կանգ ,
Կը ծանրանայ թելն ալ հովին
Միջոցն ի վար ,
Հեղեղին դէմ ցորեններու :

Իրիկնադէմ ,
Ու կ'արձակուին թելերն անուշ
Մեր հովերուն :
Կը նըռնչեն նորէն սայլեր
Դաւաթի նամբուն ,
Եւ կալին մէջ

Երիսասարդ, հարս ու աղջիկ,
Իրարու հետ, իրարու դէմ
Ժիր կ'աշխատին:

Ահա ասանեակ յաղթ բազուկներ,
Կալը կ'երնեն,
Ու կը թըռի արեւին սակ
Գետակն ոսկի մըղեղներուն,
Կոհակ, կոհակ,
Պառկեր կալին՝ ցորենն յսակ:

Մինչ մարագի պատերն ի վար,
Բեհեզ, բեհեզ,
Կ'իջնէ մըղեղն, յարգարելու
Նոր առագաստ լուսնին համար:

Անդին, հարսներն ու աղջիկներ,
Տես կը մաղեն գոհար, գոհար,
Քրտինն արդար.
Արեւին սակ կը հըրդեհուի
Ոսկի արոցն իրենց կուրծքին:

Քովիկն անոնց՝ ծերունիներ,
Պարկերու մէջ զետեղելէն
Բարիքն անհուն մեր հողերուն,
Ոսկի խոստումն հիւղակներուն,
Խաղաղութիւնն ողջ սիրտերուն,

Գինովութիւն ու բարութիւն
Հողէն յառնող, հողին թափող
Հասակներուն :

*

Այսպէս՝ անցո՛րդ, երկիրն էր մեր .
Իբրեւ անձրեւ ու իբրեւ ցօղ,
Կ'իջնէր բարիքն հոն երկնէն,
Վըրան հերկին ու ծաղիկին,
Վըրան ժայռին ու պարտէզին,
Ընելու զայն արգանդ անմահ,
Ուրկէ հոսէր
Կեանքը կանաչ, կեանքը խաւրսեաց,
Կեանքն ադամանդ
Ժողովուրդին մեր լեռներուն :

Այսպէս՝ անցո՛րդ, երկիրը մեր,
Կալը սեղանն էր Ասուծոյ,
Բացուած այսպէս բոլոր մարդոց
Հեռու մօտիկ,
Դարպասն ինչպէս մեր ժամերուն,
Ազամորդւոյն, երկնի հաւիթն,
Հարազատին, թրեւամիթն :

Ու ծերունին,
Շահապէսը, տունին, կալին,

Տես կը բաշխէ գրուան, գրուան,
Բարիքներու ոսկի ծովէն :

Շարանն ահա,
Անո՛ք, անսուն եւ անժառանգ
Որբուկներուն,
Եկած բաժինն իրենց առնել,
Օրհնութենէն մեր դաւժեցուն,
Սիրէն ամբա
Նահապետին :

Բաժինն ահա փահանային՝
Սուրբ նըշարին
Եկեղեցոյ,
Որ դարէ դար,
Իբրեւ արիւն, իբրեւ արցունք,
Իբրեւ քրտինք,
Ընծայուեւ է հայ Ասարծոյն,
Կենագործող, այրող, մաքրող,
Ինչպէս սիրե՛ր՝
Այնպէս եւ հողը հայրենի :

* *

Բորո՛ս, նիհար,
Է՛սն է կամին,
Շրջանին մէջն իր անվախնան,

Կօխկըռսելու հասկերը ճիղն ,
Հասակն որոնց թիզ մը հագիւ :

Տար զիս անցորդ հեռու , հեռու
Այս ամենէն ,
Դարձուր ինծի կալն իմ գիւղին ,
Յորենն ոսկի ,
Հաւասֆն արծաթ իմ պապերուն ,
Քարույն , սերմին միշտ հե՛տս ակօս
Սիրքը թաղուած իմ պապերուն :

Բեր , ինծի բէր ,
Անցորդ անցնող ,
Գերեզմանը իմ հայրերուն :



Դ Ա Ր Ձ Ը

«ԵՍ ՆՆՋԵՄ ԵՒ ՍԻՐՏ ԻՄ
ԱՐԹՈՒՆ ԿԱՅ»:

ՍՈՂՈՄՈՆ

Հայաստանի Կոմունիստական
Կուսակցության կողմից



Իգուր երբեմն է նայիլ,
Լոյսերէն վերջ՝ շուքնու :

1

Ա

Եկաւ սրբում, բայց խաղաղ,
— Զըխօսեցանք իրարու,
Եկաւ սրբում ու խաղաղ,
Բայց դող կար մեր շրթներուն:

Որքան եղանք միասին,
— Յիշել, յիշել է դրժուար —
Անհուն ցան է վայրկեանին,
Սրբի տունէն երբ ծընի:

Արցունք կար մեր աչքերուն,
— Կը վախնայինք իրարմէ —
Արցունք սառած՝ բայց անհուն,
Վըրան կըրակ սրբերու:

Բ

Եկաւ սրբում ու խաղաղ,
Զընայեցանք իրարու,
Իգուր երբեմն է նայիլ
Լոյսերէն վերջ՝ շուքերու:

Թե՛րեսս վրնստենք օր մ'իզուր,
Թե՛ դէմ դէմի մենք ինչո՞ւ
Գալէ առաջ այսպէս լուռ,
Փրօքեցինք սիրեն իրարու :

.

Կոսրած թեւն էր մըշուշին,
Ա.կանցիս՝ դեռ կ'երկարէր
Զայնը գոցուող դըռնակին .
Մինակ էի, մեկնած էր :

2

Ա

Մինակ էի, մինակ կ'ըլլան
ձամբուն վրայ հրպարսութան,
Հոգիս հարուս, հոգիս դաժան,
Բոլորին դէմ բոլորէն կուես:

Մինակ էի երբ դուն եկար.
Աղուոր էիր, աղուոր կ'ըլլան
Այդ օրերու համբուն վրայ,
Հոգիս հարուս հոգիս դաժան:

Ինկաւ ձեռքէս բաժակ մ'ինչպէս,
Հրպարսութիւնն իմ ոսկերուդ,
Իյնալ բաժինն է ամէնուս
ձամբուն վրայ գեղեցկութան:

Բ

Ձրհասկցար, չէիր կրնար,
Լոյսերուն մէջն այդ օրերուն
Թէ ինչո՞ւ մե՞նք կ'անցնինք սրսում,
ձամբաներէն գեղեցկութան:

Աղուոր էիր, աղուոր կ'ըլլան,
ձամբուն վրայ այդ օրերուն,
Գեղեցկութիւն է ցաւ խորունկ,
Մեղէն առաջ, մեղի նամբուն:

Եւ այ՛ աչի, վրբեցինք մենք,
Մեղիւրը մեր, մեղն ըլլալու
Հըպարս, աղուոր, նամբուն վրայ
Ս.յդ օրերու ողբերգութեան:

Գ

Դուն կուլայիր, կուլան երբեմն,
Մեղէն առաջ ու մեղէն վերջ,
Ես կուլայի, մեղերէն վեր,
Լացն անկարող անմեղութեան:

Ձի արեւներ մերթ կը սըրուի
Մեզ ունենալ, արցունէն վերջ,
Կեանքի անհուն դաւսին վրայ
Խորութեան մէջ մեր սիրտերուն:

Մինակ չէի, չէիր մինակ,
Մեր առջեւէն կը փալէին
Ջուրերը մեր սարիներուն՝
Ս.լիք, ալիք, գիրար գրկած:

3

Ա

Զարկին սրբիս . — փակ էր ամուր,
Անբնակիչ սաղաւար .
Զարկին սրբիս . — անցեալն էր որ
Գեղեգմանէն ետ կուգար :

Կը լըսէի , չէի լըսեր ,
Զարկն էր ձեռքին այդ անհուն .
— Աստճոյ սիրոյն ետ դարձիր , ետ ,
Երբեք գալու չէիր դուն » :

— Արեւն իջեր է ոսկերուս ,
Յուրս է գիշերն այս անծայր ,
Քանի՛ սարի ուղեկորոյս ,
Հին տեղս ինծի ետ չե՞ս սար » :

Բ

Զարկն է նորէն կէս գիշերին ,
Ամուր փականքն էր դրան .
— Պանը յիշէ , սեմիդ առջին ,
Զըբացուեցաւ ինծի ան — :

— Բա՛ց սիրական, ցուրս է, գիւե՛ր,
Թեւը կոտրած բըռչունին,
Աչքես լոյսին չըզոցուած դեռ,
Ծոց մը սափուկ ինծի տուր»:

Կուրծքին ներքեւ բայց մարդերուն,
Քար է դրուած սեղ սրբի.
— Բացուող դագաղ լրսե՛ր ես դուն,
Զի ես մեռել մ'եմ ինծի»:

Գ

— Բա՛ց սիրելիս, բաց ինծի,
Մինակ մեռնիլն է փախուս,
Բաց որ մեռնիմք միասին,
Այսպէս ըրեր էինք ուխտ»:

Կը լրսէի, չէի լրսեր,
Զայնն հոգիիս կ'ըլլար ցաւ.
— Ասծոյ սիրոյն է՛ս դարձիր, է՛ս,
Գալու չէիր դուն բընաւ»:

Զարկը դրան կը նըւաղէր
Գիւեռուան մէջն այդ անծայր,
Դագաղն ուսին՝ անցեալս էր որ,
Ես գերեզման կը դառնար:

4

Հացը՝ զոր մենք միասին,
Մենք միասին բաժնեցինք,
Ուրիշ համ էր ու բարիք:

Երգը՝ զոր մենք միասին,
Մենք միասին լրսեցինք,
Ուրիշ դող էր ու կարիք:

Օրը՝ զոր մենք միասին,
Մենք միասին հիստեցինք,
Ուրիշ բոց էր ու հարսնիք:

Զրկաս ալլես, հի՛ն առես,
Քեզմով աղուտ ամէն ինչ,
Մութ է ու ցուրտ մեր վերես:

Երգը, հացը, օրն հիմա,
Մէկ դէմ ունինք քաղցրացած,
Դէմք անո՛ր՝ որ չըկայ:



5

Ա

Ձեռ յիշատակ, ոչ ալ պատկեր՝
Հեռուներէն կրկներեւոյթ,
Ծառը ինչպէս գիրկն հողերուն,
Դուն յոյզ առ յոյզ կ'անիս իմ ներս:

Ուրիշ դէմքեր, ուրիշ յուշեր,
Պատահ, պատահ, եկան անցան,
Դուն կը մընաս, լոյս անըսուեր,
Բըխումն հըրաւ՝ ինձմէ ինծի:

Աշխարհ մ'ամբողջ կը բաժնէ մեզ,
Բայց փոխ ես միշտ իրաւ, պայծառ,
Ես եմ թէ դուն որ կը շինենք,
Անօրինակ սըռամն այս խոր:

Բ

Ո՞վ է ըսեր թէ կ'անհետին,
Խոհերը մեր, թէ օրերու
Մըրուցներուն մենք կը նետենք,
Մեր սիրտերու խոսումը սուրբ:

Ո՞վ է ըսեր թէ կը մեռնին,
Բոցը ջահին, յոյսը վաղուան,
Երէկն այսօր կը յօրինեն,
Վաղուան անվերջ ոսկի շրթան:

Իմ մէջս ես դուն, իրաւ, պայծառ,
Ձերժ միջոցէն, լժամանակէն,
Աստղն ես որուն բոցը կուգայ,
Աստղի մ'ուրիշ վառարանին:

Գ

Իմ մէջս ես դուն, բոյրը ինչպէս
Ծաղիկին ծոց, թէեւ հեռու,
Անջըրպէտուած միտք իրարմէ,
Աւելի մօտ ենք իրարու:

Ձեն նըւաղիր լոյսերը մեր,
Իրարու մէջ, իրարմով վառ,
Շուրհուրտ սեղ երբ մեր թելեր՝
Գիտեն բըռնել երբեմըն բոց:

Ժամանակը չէ խանձարուր
Ոչ ալ պատանք մեզմէ մեզի.
Մարդն է գումար ապրումներուն,
Յիշատակին յաւերժական:

6

Ա

Ինքն է, քեւին վրայ ձայնին,
Շաղէն ծընած խած պարմանին,
Որուն Աստուած ըլլար նայած:

Ի՛նքն է, բըխում՝ կաքի, հուրփի,
Մարդու սիրէն վերընծայուած
Այլոց ցաւին ու երազին:

Այսպէս կ'ըլլանք մենք սեմերուն,
Դրախոսներուն, երբ կը նեճենք
Ըզմեզ մեզմէ ուրիշներուն:

Բ

Աչներու դէմ, ինքն է նորէն,
Զայնն աղանջիս, բայց կը մընան
Չեռֆերս ունայն իր ձեռֆերէն:

Սիրերը մեր՝ իրար գրուած,
Անչըրպէտուած բայց իրարմէ,
Մասովն անհուն հակասազրին:

Կը ֆալէի, կը ֆալէինք,
Իրարու մօտ, իրարմէ դուրս,
Անճամանդաղ կըրկներեւոյթ:

Գ

Վարագոյրին վըրայ հեռու,
Երկու ըսուեր, զոյգ աղանի,
Իրարու դէմ, իրարմէ դուրս:

Կը խորանայ ու կ'անհունի,
Անջըրպէսը անոնց շուփին,
Երբ կը փորձեն գալ իրարու:

Երկու ըսուեր, տեսիլք երկու,
Կախուած մասէն հակասագրին,
Գիրը սըրսին ֆանիներո՞ւ:



7

Ա

Դուն ալ մեծցար, աղուորցար,
Ամէն օր քիչ մ'աւելի.
Ու լեցուցիր քեզմով զիս,
Առանց երբեք գիտնալու,
Արեւն ինչպէս կ'ողորէ
Բիր բաժակներն անդերու :

Մանուկը վառ գոզնոցով
Չի հեռանար աչքերէս,
Միտ աղուորցած ու միտ թարմ
Փախուսի՞ն մէջ օրերու,
Այժմ պարման հասակիդ,
Արեւնի շուք մը ինչպէս :

Հիմա երազն էս հասուն,
Ու կը նայիմ քեզի էս,
Հին օրերու աչքերով,
Պերն պակեթին, հըրաւքին,
Գարնանագեղ փրփրումին
Դարձընելով կըրկին քեզ :

Բ

Զէի կարծեր թէ երբեք,
 Մէջս իմ կըրնաս ապրիլ դուն,
 Թէ հոգիիս լոյսին մէջ,
 Այսպէս խաղաղ անայլայլ
 Կըրնաս օր մը հասուննալ:

Մասաղ մանուկ, անվարան,
 Սըրսիս սեմէն եկար ներս,
 'Նըման զըլու մ'ընճանի.
 Յետոյ արդէն շրվացած
 Քըմայններուդ սարիք զիս:

Շըրքներէն մեր չինկալ վար,
 Բառը կախարդ ու սքըսում,
 Սիրէ ի սիրս լոյս համբայ,
 Զոր մէկ անգամ կ'ընէ մարդ,
 Մենք հեռացանք իրարմէ:

Եւ սակայն հոն ես դուն միտս,
 Ինչպէս ներսը ճանարին
 Որուն մարած են մոմեր,
 Կը դողդըղայ սակայն դեռ
 Շողը լոյսիդ հեռաւօր:

Պիտի մնանք անծանօթներ մենք այսպէս
 Ուրապիտի գիւ չնանչնաս դուն յաւիտեան,
 Իրարու մօտ, բայց չըբացուած իրարու :

Պէտք է յիշես մեր հանդիպումն առաջին,
 Ծառերն երազ՝ եւ կեանքն հողերն ունէին,
 Ու դող կ'անցնէր մեր սիրտերէն իրարու :

Կա՞ս թէ չըկաս կը հարցընեմ ես ինձի,
 Տարիներու շուրջ երբ ծանր է ու ցուրտ,
 Իրարու մօտ, անծանօթներ ենք հիմա :

8

Ա

Եկար ինձի, մրոպլ, սրժգոյն,
Անհրաւէր, հեռուներէն,
Ըսես անցած չըլլայիր դուն
Արգանդի մը գորովանքէն:

Երեսասարդ է մեր հոգին,
Օրէն առաջ եւ դարէն վերջ.
Պոս մը ցաւէն կը խորսակուին
Հըպարսութեան լեռները մեր:

Մի՛ հարցընէ՛ք, ինչպէ՞ս կուգան
Ցաւերը մեր հազար, հազար,
Երբեմն անոնք ուսայնն ունին
Դէմքին պարման, ու երբեմն ալ՝

Բըռունցքն ամուր բարեկամին՝
Որ կը դաւէ, որուն սըլիւր
Սիրսըդ ամբողջ. հէ՛քեաթն է հին,
Տարիներուն եւ մարդերուն:

Բ

Խաղաղ գիտեմ ինձգինես հիմա,
 Բոցէն վիճին եղաւ կանաչ
 Ոսն անպրօղ մորենիս,
 Զմեռուան դէմն իմ կամաւօր :

Խաղաղ կ'զգամ ինձգինես հիմա,
 Զեռն է նորէն զերթ պողոտայ
 Որ կ'երկարի զիս սանելու
 Անդունդներէն գագաթներու :

Թէեւ կանաչ, թէեւ սրժգոյն,
 Յան եղայ ես անձեւի պէս,
 Որ կը կապէր շող եւ ուլունք
 Վարդենիին ու դրժնիկին :

Արդ կը ժողվեմ ես բոց առ բոց,
 Հասկերն հասուն իմ ցաւերուն,
 Սերմը որոնց, ափէն անփորձ,
 Ինկաւ երէկ իմ հողերուն :

Գ

Տարիներ վերջ, դարեր յետոյ
 — Չունին սարիք վիճերը վեր — ,
 Դուն մեկնեցար վառելի վերջ
 Աստղը վերհիգ համբուս վերել :

Ըսին անգուրք կ'ըլլաս մի՞ս դուն,
 Հարուածներուդ չեն դիմանար
 Ոչ դիրք ու գեղ, փառք ու հաննար,
 Դուն կը զարնես ամուր սիրեր :

Վայելք, համբաւ եւ կամ ոսկին,
 Գընել երբեք չեն կրնար քեզ,
 Կեանքի լոյսին ու արցունքին
 Բիւրեղացած դուն գումարն ես :

Դ

Կ'երբաս, գիտեմ թէ գաս պիտի,
 Կը փոխարկուի մուրհիդ ներքե
 Կեանքի ածուխն ադամանդի :
 Կ'երբաս, գիտեմ, լեռնէն անդին ,

Անհրաւէր հեռուներուն ,
Հիւրն ես մրդայլ՝ մերք խըննոյքի
Սեղաններուն , ու երբեմն ալ
Սեւ հովանոց՝ փառքի նամբուն :

Սակայն գիտեմ , կը բերես դուն ,
Նոր սիրտերու վերքը ինձի ,
Եւ վիշտին մէջ ուրիշներուն
Երբ որ նայինք մենք իրարու ,

Աչքերուս մէջ ներողութեան
Պիտի գրտնես վընիւրը սուրբ ,
Յաւերժութեամբ պրտակաւոր
Քու համբաւիդ՝ ափ մը մոխիր :

Տարիներուս դուն փըրեցիր
Փառն ու վայելքն , ես կը փըրեմ
Ամենախոց սրլաբդ սուր ,
Ու կը նայիմ վըրադ գուրով :

ԱՍՏՈՒԱԾ Կ'ԻԶՆԷ



Ե՞ս բարձրացող, թէ դուն իջնող...

Ն Ե Ր Կ Ա Յ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ա

Կուգաս ինծի,
Երբ պարտուած եմ ալ ինձմէ,
Կամ երբ կ'իյնայ հովը ցուրտին
Վըրան կըրակ իմ օրերուն:

Կուգաս ինծի,
Անմոռեցի, երբ կործանած
Լեռն է յոյսիս, ու չեմ բաւեր
Քեզ առնելու պարունակիս:

Կուգաս ինծի,
Մութէն մաղուած լոյս մը ինչպէս,
Կաթիլ, կաթիլ, աստղանալու
Վըրան պըղտոր իմ մեղքերուն:

Բ

Կը կարծէի,
Հիւլէին մէջ գանկն ըլլայիր
Գունն ըստեղծած տիեզերքիդ.
— Անհունէն վեր, անհունն է մարդ —:

Կը կարծէի,
Երանութեան խորհուրդն անհաս
Կաւը մարդուն, աստղերէ աստղ,
Եւ ըսփիւռֆէ մինչեւ ըսփիւռֆ:

Բայց դուռն անա
Գեղեզմանին. ափ մը ծովէն
ժամանակին, որ կը լեցուի
Մարդոց բոլոր երազներով:

Մութ հողերէն
Լոյսին նետուող ծիլը ինչէս,
Ես կը բացուիմ քու խորհուրդիդ,
Կայծի մ'հանգոյն,
Խորն հրդեհուող երկինքներուն:

Գ

Զի վեր քան մահ, երանութիւն,
Գիրն է հակսին ըլլալ մարդուն:
Դուն ես համբան, անգեղեզման,
Ուրկէ կուգանք մենք իրարու:

Ե՞ս՝ բարձրացող, թէ դուն իջնող,
Մենք գիրկ գրկի, վեր անհունէն,
Աւելի մօտ ենք իրարու:

Կուգաս ինծի, կուգամ քեզի,
Փրօքած կասկած, փրօքած պատուար,
Մանկան մը պէս որ կը վազէ,
Հեռուէն եկող ձայնին իր մօտ:

ԻՆՉՈՒ ՀԵՌՈՒ

Ա

Գիտեմ թէ կաս,
Մարդէն անդին ու մարդուն մէջ,
Խորն հիւլէին ու գունդերուն,
Որ միջոցը կ'առաւուսեն,
Իբրեւ օրէնք, իբրեւ սահման:

Գիտեմ թէ կաս,
Բայց չեն հասնիր մեր համբաներ
Կայաններուն իւր անմասոյց,
Մենք մենակներ, լրբուած, մոլար,
Մեղքի սրբում բաւիղներուն:

Գիտեմ թէ կաս,
Ու երբեմն մօտ ես այնքան,
Նայուածքին մէջ անուշ մանկան,
Մօր մը շուրթին, մերթ ծիածան
Արցունքին սակ մեղաւորին:

Բ

Ինչո՞ւ հեռու,
Երբ հերքել ինչ չէ կարելի,

Վարանք, կասկած, քրոնիք, երազ,
Կ'ապրին մեր մէջ, մեզ ընելով
Կըսոր, կըսոր, իրար անհաս՝
Հանգոյց լոյսի եւ ըսուերի:

Ինչո՞ւ հեռու,
Քեզմով միայն մենք կ'ըլլանք հաս
Մեր մեղքերուն եւ անցնելու,
Ասկէ անդին, երանագին
Թըրքըռումին, ըսեղծելու՝
Տիղմէն անձերը լոյսերուն:

Ինչո՞ւ հեռու,
Երբ իբրեւ սար ու իսկուրիւն,
Դուն կը լեցնես իբրեւ ամէն,
Երբեմն խորհուրդ, երբեմն սրտի,
Երբեմն ամբար գեղեցկուրիւն,
Ըսփիւռներէն մինչեւ ըսփիւռք:

Գ

Ինչո՞ւ հեռու,
Երբ կը յառնեն ալիք, ալիք,
Եւ պաս առ պաս, արիւն, խըռովք,
Ու կը կոսրի ցուպն ալ յանախ
Չեղբերուդ մէջ,

Որով համբան ես յօրինեք,
Աւխարհներէ աւխարհներու:

Ինչո՞ւ հեռու,
Երբ քու ափիդ հասիկ, աւազ,
Աւխարհները կը զեւեղուին,
Երբ թրոչուն կուս եւ բոյսը ցօղ
Կ'առնեն անհուն բարութենէդ,
Բայց մարդ գրլխուն չունենայ քար:

Բայց դուն կ'իջնես,
Կը բաւարիս նըժար, նըժար,
Խորհուրդին ծոցն անբան ի վար,
Ու լոյսիդ մէջ կը հաւսըին
Եւ կ'աղուորնան ցան ու կասկած:
Բայց հասկընալ քեզ չենք կրնար:



Կ'ԻՋՆԵՍ ԻՆԾԻ

Կ'իջնես ինծի,
Ինչպէս երբեմն
Իջար բոպիկ ուղեղներուն,
Ու ջահեցիր խրմորն անոնց՝
Խեղն, անորակ,
Կըսաւ ազնիւ ու սրբազան,
Արուեսներու գերագոյնին,
Անմահ Բանին Քու ըսպասին :

Կ'իջնես ինծի,
Ճանանչն ինչպէս գէջ ջուրերուն,
Վառելու հոն
Ըսկաւառակը գոյներուն,
— Լուսին ներմակ —
Ռուն վրայ, կայլակ, կայլակ,
Լոյսը նըսէր,
Պարգեւելու պըղտոր, գունաս
Իմ բառերուն,
Հըրաւեր սուրբ ըստեղծումին :

Կ'իջնես ինծի,
Հաւաքելու իմ ուսերէն
Մաշկեակը ծանր՝
Իմ դառնութեանց ու մեղներուն,
Ձիւ ընելու նըման մանկան,

Ելած ձեռքէն
Իր Ասրծոյն,
Համակ բիւրեղ, անսամանդաղ,
Յաւերժութեան մեծ մատանին
Մասուցուելու :

Ու Դուն կ'իջնես,
Եւ կը հիւսես կրտսին մէջ իմ հոգիին,
Գոյներ կըրակ, վէտեր շղարս,
Հըրաւն հըզօր
Արուեսներուն,
Գործերու մէջ կախարդական,
Գիրը որոնց ըլլար գըրուած,
Ապրիլ անդին
Այս աշխարհէն :

Ու Դուն կ'իջնես,
Նայուածքին պէս կուտս մարդերու,
Որոնք կենան ցաւին դիմաց,
Ու ջըբարքեն
Սըլաֆներէն սառապանքին,
Մասն իսկ իրենց խաղաղութեան,
Գընուած գինովն
Անգոհելի կարիքներուն,
Իբրեւ օժիտ մեծ ապրումին,
Ուր դադարէր
Չայնը ըմբոս խեղն մեր կալին,

Այ՛ր ցամփէր մեր մեղքերուն :

Այսպէս կ'իջնես Դուն ամէնուն ,
Տալու քեզմէ ,

Ինչ որ սրւած չէ ունենալ
Մեզ ուժերէն այս աշխարհին :

Ու կը վարես , կը հանդերձես
Անմահութեան ,

Կարձ անարգ , նիւթն անպիտան ,
Որ կը հագնի ,

Չեր մարմար՝ սանարներուն ,

Չեր արիւն՝ կըսաններուն ,

Չեր թրոխիչ՝ մեր բառերուն ,

Թեզանն ամբալ ,

Չերի , գոյնի ու իմաստի ,

— Արուեսք մեր —

Ալիք ալիք ձրգուած գահիդ ոսրներուն :

ՏԻԲԵՐԱԿԱՆ

Քրնարածես, քրնարածայն կը հանգչի,
Թեւերուն մէջ բըլուրներուն դալկահար,
Բարախուն սիրն ամայութեան ան-
[չըրդի,
Կսոր մ'երկինք վերէն կարծես ինկած
[վար :

Ինչ գգուանով իր ոսկերուն կը հըպին,
Յամաք ու քար, լեռներ իրեն խոնարհած,
Ինք ինքնասոյզ կը հեծեծէ վիշտ մը հին,
Նայուածքին մէջ բըռնած երկինքն ու
[Ասուած :

Իր պատրանքին շիրիմ եղող կոյսի պէս,
Ան չերագեր ալ սիրական ու փեսայ,
Ամպն իր դէմքին ալ չէ՛ շղարբը բեհեզ,
Լուսնակն իր ծոց ի զուր վարդեր կը
[սեղայ :

Միայն, երբեմն՝ երազը իր սրբազան,
Ձուրին վըրայ, ապունջի հին կը բանայ,
Ուրկէ՛ օր մը քալեց Ասուածը պարման,
Գէպի խաչն իր, լուսեղինուած նոր
[նամբայ :

ՄԵՌԵԱԼ ԾՈՎ

Ծո՞վ, թէ անցեալի աղսաղսին ու աղ,
Մեռած դարերու երերուն դագաղ,
Որուն շուրջ լեռներ Մովսէի անցող
Տառապանքն ունին, մեռնիլ չըկրցող:

Ու անոնք կարծես յաւերժութեան մէջ,
Կը փորձեն հեզել խորհուրդը անէջ.
Ծովակին արծաթ մեռելութեան ծոց
Դիտելով դէմքերն իրենց բազմախոց:

Տառապած ցեղի մ'արսասունքն է ան,
Մեռած փառքերու մոխիրը հալած.
Տակաւին լեռներ իր ոսքին կուլան:

Թէեւ մահուան մէջ, բայց չի մեռնիր ան,
Ծրծեղով անյագ ուղիսն Յորդանանի,
Անմեռ հաւասփի շուրէն կենդանի:

ՍԱՂՄՈՍ ՏՐՏՄՈՒԹԵԱՆ

Լեռն է ահա, կոնն իր ձեռող կապոյսին սակ,
Ծառէն՝ հողին, արծաթ, ոսկի սերեմներ.
Ծաղիկները արեւին դէմ բըռներ են թագ,
Ժայռի փէշին ծովն իր երազն է փըրեր:

Փոշի դարձած, կ'իյնան այսպէս անվերադարձ,
Ոստանն ու լեռ, գիւղեր, գահեր, հասակներ,
Ժամանակի մեծ աչքին դէմ համայնախանձ,
Օր իսկ չեղող կեանքովն իրենց անյարիր:

Որքա՞ն նիղն է կեանքը մարդուն, եւ որքան սուղ,
Հանդէսին մէջ այս սրբամանոյ՛ց, համայնական,
Որուն թեզան դեռ չաւարսած՝ կ'իջնէ գիւր:

Կ'անցնին արագ՝ օրերն աղուր դարձած մոխիր,
Փըշուր փըշուր լեռը կ'ըլլայ օր մը աւազ.
Հոգին սակայն անմահութեան կաթիլ մ'իւր մէջ,

Աւերակն այս կ'ոսկեզօծէ յաւերժութեամբ:



ՊԱՐՄԱՆՆԵՐ

Հ. Ն. Մ. Ի

Պարմաններ են, աղուամագով դեռ ոսկեմոյն,
Հագիւ բացած բաժակն իրենց արեւներուն,
Պարմաններ են, մարմնով անեղծ, հոգիով կոյս,
Կեանքին վրայ անոնք մասաղ մէկ մէկ խորհուրդ:

Պասանք մը մեղմ, սեւ ըլլալու իսկ անկարող,
Շղարք մ'ինչպէս կ'իյնայ անոնց հասակներէն,
Ողջակիզման խորհրդանիւշ, շապիկ այրող
Հիւսուած այդպէս ցեղին ցաւէն, ծրէն-ծրէն:

Պարմաններ են, անոնք աղուոր ու երագուն,
Աղեղն իրենց լարած հեռու խոսումներուն,
Որոնք նըման բամբուռահարին աւանդութեան,

Ժայռին զարկին սրբինգն իրենց ըղձանքներուն,
Զայնին դիմաց գագաթներէն արձագանգող
Լեռնէն անդին, իրենց ցեղին եւ Աւսումոյ:



ՕՐՕՐ

Այն գիշեր նորէն, կը պատկեն գիրքեր,
Ասուած մարդերու եղաւ շատ մօտիկ.
Շուրթ շուրթի տուած երկինքն ու երկիր
Երգեցին անոնց օրօր մը գողօրիկ:

Օրօ՛ր, անօրրան Յիսուսին համար,
Հրեւակաները երկինքն են մոռցեր
Իր ոսկէ օրրան, եւ ինք ցրտահար
Մըսուրի մը գոգն է ապաստաներ:

Օրօ՛ր, մանկացած Ասուծոյ համար,
Բերանէն անոնց՝ որ մանուկ չեղան,
Ու բերնովն անոնց, որոնց լուսափառ
Փաղանգն անեսցէ սաղն արդարու-
[բեան:

Օրօ՛ր, լուսածին Յիսուսին համար,
Թող անոյ՛ց բունով մանուկն արբենայ,
Հեռուն կը հիւսուին ժայռ, խաչ, ու
[խաւար,
Եւ լուռ սերովբէ մ'որ կը հեծկըլսայ:

Օրօ՛ր, որբացած պանդուխտ Ասուծոյն,
Երկինքէն իջած՝ կ'երգեն հրեւականեր,
Յիսուս այս գիշեր ինչո՞ւ չունի բուն,

Աստղերէ անդին՝ նայուածքը սեւեռ:


Երբ Մարիամ կ'երգէ բոլոր իր երգեր,
Լոյսին ճակ աստղին որ կ'այրի արդար,
Քայց ինչո՞ւ Յիսուս այն իր չի փակեր,
Եւ կոյսը կուլայ արցունքն իր պայծառ:

Ու մօրն հոգիէն շիթեր արցունքի,
Կ'իյնան աչքին մէջ մանուկին Աստուած,
Ան մտոցած երկինք եւ օրրան ոսկի,
Քունով կը փակէ իր աչքերը թաց:

Ո՛ր վիճքը մարդուն, եւ գուքն Աստուծոյ,
Որ երկինք երկրին բերին մօտ այնքան,
Եւ արցունքը մօր – հուր կայլակ սիրոյ –
Որ երկինքներու կը փոխէ աշխարհ:

ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ ԳԱՐՈՒՆՔԻ...

ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Կեանքի շուրջն լոյսն այս աղբուր

ԽԱՂԱՂ ԳԻՇԵՐ ,ԳԱՐՈՒՆՔԻ...

ՆՈՐԻՆ Ա. ՕՍՈՒԹԻՆ
Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ՎԵՂ. ԿԱՅՈՂԻԿՈՍԻ

Ա.

Գործք քաղիւն գիւերուան,
Աւսարակն իր կը ձեւէ
Բերդը լեռան շրթունքին:
Խաղաղ իրկուն գարունի՝
Լեցուն բոյրով, հրծծիւնով,
Խոտին, ծիլին ու ծաղկին:
Երակներէն փաւերու
Կ'անցնի աւիւն ըստեղծիչ:

Իւխանն Օւին Լամբրոնի,
Ու իր կինը Շահանդուխ,
Արիւնին սակ հինաւուրց,
Նորէն եկեր են լալու:

Տարիներ եօթն՝ ըսպաւման,
Խոր անձուկի, սագնապի,
Զակի կարօսն այդ զոյգին,
Կ'ընեն գարունքն այս շրթում,
Սաւասղազարդ գիւերով:

Զի հակառակ աղօթիցն,
 Բազմապիսակ ուխտերուն,
 Կը յամենար աշխարհ գալ
 Ծաղիկն անոնց արիւնիցն,
 Որ կանչուած էր իշխել
 Ամանօտէն մինչ Տարոս,
 Դաւեսերուն լայն, արգաւանդ,
 Միջերկրեայ ծովերուն,
 Օր մը քերես սունելու,
 Արայական ծիրանիցն
 Իր պարմանի ուսերուն:
 Ու կիցն անոր՝ Շահանդուխս,
 Նըման բոլոր մայրերուն,
 Կը տառապէր ըզգալու
 Ցան ու հեւտանք անոյժ
 Կուրծիցն վըրայ բաբախող
 Իր մանչուկի երբերուն,
 Թափուր օրանը որուն,
 Ամէն առտու համբուրեց,
 Ու ողորեց արցունքով:

Խաղաղ գիշեր գարունի,
 Ըստեղծումի, անհունի,
 Որ մըսածմանը մէջէն
 Երիտասարդ կիներուն,
 Ասպետներուն փաջարի
 Արեան զարկին ալ մէջէն,

Անեսա անձրեւ մը ինչպէս
Կը ծաւալի, կ'արձակուի,
Յօրինելու, հիւսելու,
Անհուն ուսայնը կեանքին,
Ձեւերուն մէջն իր հազար:

Որմէ՛ բողբոջ մը բընֆուռ,
Մանկիկն է մօր արգանդին:

Խաղաղ գիշեր գարունի,
Ծառերը քեւ են բացեր
Լուսնէն հօտող ծովն ի վեր:
Կ'անցնի աւիւն ըսելովիջ,
Ճառագայթ առ հառագայթ,
Բաւիղներէն, խորերէն
Ապրող բոլոր ձեւերուն:

Իշխանն Օթին ու կինն իր,
Ձաւկի կարօտն այդ խորունկ
Ունենալով աչքերնուն
Կրօք մ'ինչպէս բոցավառ,
Կ'իջնեն մասունն աղօթքի:

Կանթեղն հըսկող խորանին,
Բարախուն կալ է ոսկի:

Ծունկի անոնք՝ քով քովի,

Անճրեւին սակ ծիրանի,
Սիրտերն իրենց յարդարած՝
Ինչպէս բաժակ մը թափուր,
Աստուածային զրթութեան:

— «Զաւակ մը, Տէ՛ր, աղբիւրէն
Քարիֆներուդ անբապառ»:

Կաթիլ ուզածն է անոնց՝
Անսահմանէն այս կեանքին:

Մասունն ամբողջ թըրթըռուն,
Նուագարան մը ինչպէս
Կը դողդըղար այս իղձին
Սըրսապասար կարօտէն:

— «Օրերն անոր ըլլան թող
Քեզմէ քեզի վերբերուած.
Կ'ուխտենք զաւակն այդ Քեզի:»

Դողդըղացող ցոլին մէջ
Այդ հեծկըլտուն կանթեղին,
Իշխանն Օշին ու կինն իր
Նրբ կ'ելլէին դուրս ժամէն
Թեքեւ, զըւարթ ու բարի,
Լոյսը բացուեւ էր արդէն:
Մասրան կոչնակն հաս ընդ հաս,
Կը պասուէր փունն անվըրդով

Սա գարունի գիշերուան :
Պարիսպներու նեղերէն ,
Բառերն երգին կ'իյնային .
«Զարթիք փառք իմ, եւ ես զարթեայց
Ս.Ուսոսուց, ալէլուիա» :

*

Եօրը անոյ՛ց սարիներ
Եկեր անցեր էին շուս,
Արիւթին սակ հինաւուրց .
Հիմա մարմին էր աղուոր ,
Երազն անոնց երբեմնի ,
Իրենց ոսկին խաղացող :
Իր խոպոպները դեղձան ,
Խուրձ , խուրձ , իջեր ու ծածկեր
Մասաղ թրոխչին ուսերուն :

Քաղցրութեան մէջ գարունին ,
Երբ ծաղիկները բուր ,
Մօր մը անսես շրթներէն
Կ'առնեն համբոյրը կեանքին ,
Ճառագայթ էր ու ժրպիտ
Սըմբաս մանուկը աղուոր ,
Բըխած իրենց հոգիի
Անհուն , անմար կարօտն :

Նայուածքը հան ասպետին,
Երեսներէն այդ սրղուն,
Դողդրդալէն կը դառնար
Կուտին ժրպատդ իր կընոջ,
Կերպասն որուն այսերուն՝
Նոյն հառագայքն է հիւսեր :

Մէկէն ամէն ինչ սրսում
Կարծեց ըզգալ ան իր շուրջ՝
Մանկամարդ կիներն այդ աղուոր,
Որուն սրտէն այդ պահուն
Կ'անցներ սըլաքը ցալի
Մ'անպարագիծ, անորոշ :

Լեռնէն արեւը կ'իջներ .

Ըսես անոր ալ սրտէն
Սնցներ նիզակ մ'անծանօթ
Հեղեղելով արիւնն իր :

Սղէսն այսպէս է, կուգայ
Մեզ գրտնելու, վայելի
Սլիփներուն վըրայ երբ՝
Մենք առագաս ենք բացեր :

Ճըննդուկ մը՝ շիւղ կըտուցին,
Շինելու բոյնն իր կ'երթար .

Խաղաղութիւնն իրկուան
Անհուն ուսայն մը ինչպէս,
Խոսին, ծիլին հովին մէջ
Կ'ալեծըփէր մեղմօրէն՝
Ինչպէս շրջաւոր մահուան,
Պատանելու ցան հրգօր՝
Երկնի ծոցին արիւնտ,
Վիճն անծանօթ ծրարած
Խորը սրբին այդ կընոջ:

Դադրած էր խաղը մանկան,
Եկած մեղմով դնելու,
Գըլխիկն անոյշ թոյլ ծոցին
Տագնապահար իր մօրկան:
Կըրակ նակասն էր ամբողջ:

Ձերք թրոչունի կոտրած թել,
Արտեւանունն անոր նուրբ
Կը մընային կըղպըւած:
Ու շրթներէն կապտօրակ
Կը փըրթէր հետ մը արագ...
Մահտարածամ ցան էր այդ՝
Մանուկները հարուածող...

Մահիկին մէջ ձիւնափայլ
Թաթիկը դուրս վերմակէն,
Կը գողգըղայ մանկիկն այդ՝

Կրակներուն մէջ տնդին :
Իշխանն Օշին Լամբրոնի,
Տըժգոյն մեռել մը ինչպէս,
Սընարին մօտն է գաւկին :
Բարձին վրայ կամարած
Իշխանուհին Շահանգուխ,
Սյրող դէմքին իր մանկան
Կը թափէ ցօղն աչքերուն :

Փոքրիկ ալիք մը ինչպէս
ձերմակին մէջ մահիճին,
Կը սարսըռայ մանկիկն այդ :

Բան մը մէկէն կ'իյնայ վար
Բարձին սակէն հիւանդին .
Աւետարանն էր տունին .
Որուն վրայ անեցաւ
Եօթը լըման սարիներ ,
Գըլուխն ազուր Սըմբասին :
Ձեռքը սըրտում երկարեց
Իշխանուհին՝ մասեանին ,
Ու բացաւ էջը մահուր .
Հոն էր ծընունդը մանկան ,
Մըկըրսութեան օրը սուրբ ,
Որմէ վար տող մը կ'ըսէր ,
«Կ'ուխտենք Քեզի գաւակն այս :»
Ու երկուով կարդացին

Ճակատագրի տողն այդ խոր,
Եւ իրարու նայեցան:

«Օրերը, Տէր, դուն բաշխե
Սա իմ գաւկիս միասօր,
Քեզմէ Քեզի վերբերուած.
Կ'ուխտենք Քեզի զաւակն այս:»

Լուս, դղեակին խորերէն,
Սնոնք լսել կարծեցին
Ոճնաձայնները մէկուն,
Ոճնաձայններն անորոճ,
Սնո՛ր՝ կուգայ որ առանց
Հըրաւերի եւ գութի,
Ու մեզ կ'առնէ կը սանի...:

.

Տղան աչքերն իր բացաւ,
Մահէն կեանքին կը դառնար:

* *

Տարիներ վերջ,
Հանդէս կար մեծ:
Կաթուղիկէ եկեղեցին
Ս.լիքներով լիքն էր մարդոց:

Ու ջահերէն, կանթեղներէն,
Եւ սըլացիկ մոմեղէնի
Բագմածորան լեզուներէն՝
Ծիածաններ՝
Կամար կամար,
Կ'իյնային վար:
Հանդէս էր մեծ.
Ամբոխն երկուք նեղընեցաւ.
Աւագ դուռնէն եկեղեցոյ,
Ողկոյզն անոյժ
Ազնուազարմ Լամբրոնի սան,
Մուսքն իր կ'ընէր:
Իւխանն Օշին՝
Ինչպէս մէջէն բեկուած կաղնի
Իր լեռներուն,
Թեւն իր տուեր էր պարմանին,
Այքը սեւեռ
Բեմին վըրայ
Խունկի ամպի մէջ փաթըրած՝
Ծերունազարդ հայրապետին,
Բազուկն որուն
Զերթ պաղասանք, դողդողագին
Վար կ'երկարէր
Դիմաւորող զոհն անարաս
Պասանիին:

Իւխանունին՝

Տըծգոյն ինչպէս ալիք նուրբ
Լուսնալոյսի լընակներուն,
Թեւն էր տուեր պարմանիին,
Ու կը զողար, տեւեւն ինչպէս
Բոցին դիմաց:

Անոնց մէջտեղ՝
Խարսիւազեղ նուրբ պատանին,
Աչքերը՝ վար, որ կ'ընթանար
Դէպի խորանն ողջակէզի:

Հանդէս էր մեծ.
Եկեղեցին աչք էր ամբողջ:
«Ալէլուիա, ալէլուիա,
Արժանի է պայազասը
Լամբրոնի սան,
Ալէլուիա:»

Մեծ հայրապետ Շընորհալին,
Տեսիլք մ'ինչպէս կանգնած էր լուռ
Սեղանին դէմ:

Եկեղեցին, աչք էր ամբողջ:
Մինչ լրոուութեան թեւին վրայ՝
Ամպէն փրքած,
Չայնն անտուր Հայրապետին՝
«Արժանի է, ալէլուիա:»

Ու լոյսերու անձրեւին սակ
Թըրթրում է պարմանն աղուր,
Աչքէն որուն կ'անցնէր աշխարհ
Ինչպէս երազ մ'անվերադարձ,
Ու կը նետուի
Լեռան ետին:

Դող է ամբողջ մարդն ալեւոր,
Երբ կը նետէ պարսփի գօտին՝
Ուրարը սուրբ,
Արեւի պէս նառագայթող
Պարմանի ուսերն ի վար:

Ժըպիս, արցունք,
Իրարու հետ, իրարու մէջ,
Աչրներէ երիտասարդ ու ծերունի:
«Արժանի է, արժանի է,
Ալէլուիա.»

Չայնը խորունկ ու բրբրումն
Հազարներէ դուրս պոռթկացող,
Որ դարէ դար,
Իբրեւ արիւն իբրեւ նրբխար,
Ընծայուել է
Եկեղեցւոյն Հայաստանեայց:

Ու լրոնութիւն...
Ծիածանին սակ լոյսերուն,

Ուրարն ուսին՝
Ծունկի պարմանն է գեղանի,
Որու գրլխին՝
Աջը՝ ինչպէս նեխար մը սուրբ,
Շընորհալի հայրապետին:

* * *

Գարնան օրով
Ուրար առնող այդ պասանին,
Պիտի ըլլար Ներսէսը սուրբ
Լամբրոնացին,
Արդար մըռակ, բազմավասակ
Հայասանեայց եկեղեցւոյ:

Բ

Անցան, անցան, ճա՛հ սարիներ,
Երբեմըն շուք, երբեմըն բոց:
Սուրի, հուրի այն դարեուն,
Երբ պարմաններն արեան համբէն
Կը գրնէին երազն իրենց.
Պարման Ներսէս՝
Լըբած դրդեակը Լամբրոնի,
Թուրն ու աշէն ասպետներուն
Ու ծիրանին,
Զէնն ու փառներն յաղթ գրոնին,
Փրօած է արդ իր սեղանին,

Մագաղաթներն ուր կը մըղուի
Պայտարն հըզօր,
Միսփին, կիրփին ու երկընփին
Անապատի իր խըցիկէն :

Մեսաֆս մեսաֆս ու թէլ առ թէլ,
Ինկաւ իրմէ արիւնն իր վառ .
Դեղին մոխիր երեսներուն :
Եւ աչներու աղբիւր կըրակ,
Զոր մեղմէին մեծ երազներ :
Տարիներով գիրբերէ գիրբ,
Ան քաւը սքաւ հակասն իր հէֆ,
Տարիներով չըմսան փուն
Աչըներն իր :

Ու հաւաքեց պոս պոս, լոյս լոյս,
Ինչ որ փառն էր այն օրերուն,
Մըսփի սքրսում ապակներուն :
Ու վազեցուց կաթիլ, կաթիլ,
Հուրն իր սքրսին՝
Վըրան մասաղ իր օրերուն :

Հագած այսպէս՝
Ըսկիզբը խոր իր երազին,
Ան կ'իջներ վար
Պասանութեան անապատէն,
Ամբարսակել Ասուածն իր խիս,

Զոր յօրինեց փապարներուն,
Զինին, բուֆին,
Ու բերելու Մովսէսն ինչպէս,
Քաղաքներուն ծովեզրեայ,
Դաւեսերուն գաղջ,
Մարդն ուր կ'անի
Մեղփի ջուրովն ամէնօրեայ:

Մարգարէն էր լեռնէն իջնող:

Այն օրերուն,
Վանքերէ վանք,
Ու ոսանէ մ'ուրիշ ոսան
Արայանիս,
Ան կը շրջէր:
Մասաղ անոր շրթունքներէն
Տափ սրբութիւն, իմաստութիւն
Կը բաշխուէր
Տոհմիկ, օտար,
Մարդոց բոլոր որդիներուն:

Այն օրերուն,
Իր աչքին մէջ, խորն իր սրտին,
Անմեռ կ'այրէր լոյսն Աստուծոյ,
Նըման բոլոր «ընտիրներուն»:

Լամբրոնացին,
«Կանթեղ վառեալ», «չինջ աւսանակ»
Մեր աշխարհին:

Լամբրոնացին՝
Խարոյկ անմեռ հասս մութին մէջ,
Այդ դարերու
Նըսեմանիս իմաստութեան :

Լամբրոնացին՝
Անուշ պատգամ,
Իմաստութեան սանարին մէջ
Իմաստակուտ Բիւզանդիոնին,
Ու խելք ներուծ, խելքը հայուն,
Արեւելէն մինչ արեւմուտք,
Որ գանգին տակ անոր հըզօր
Ֆրանք կայսրերը նուանող :

Մարդեր կան որ չեն պատմութիւր,
Որոնք հողին ու երկնին
Դաւանակութեան իբրեւ աղբիւր,
Կը բաշխուին
Բուռ բուռ, ծով ծով,
Այլոց ցաւին ու երազին :

Լամբրոնացին՝
Արծաթ ղողանջն այն օրերու
Իմաստութեան,
Ըստասին մէջ իր Աստըծոյն,
Հըրաւասիպ ու աննահանջ.
Չահն անաղօս,

Արեւելի, արեւմուտի
Խաւարին դէմ:

Ուրացած փառքն իբխանական,
Փառքին համար իր Աստծոյն,
Ու ցաւին մէջ,
Մարդոց բոլոր որդիներուն:
Այն օրերուն,
Հոգիներուն՝ փուռ ու դրժնիկ,
Խաղաղութեան, եղբայրութեան
Երազն աղբուր,
Ինչպէս այսօր,
Դեռ կը մընար բարձունքներուն:

Ու դուն իջար
Պատանութեան անապատէն,
Վանք ու պալատ,
Տուն ու խրճիթ,
Բացին քեզի դարպասն իրենց,
Ու ըզգացին շունչրդ կախարդ,
Չայնն-հրեղէն,
Որ իբրեւ փող մը կոածոյ
Կը բարձրանար,
Ու կը բերէր հոգիներուն
Եղբայրութեան, խաղաղութեան
Այլեւս մոռցուած
Քարոզն անուռ,

Յոյսը անհուն
Լուսաբացին,
Քրիստոնեայ մեծ աշխարհին :

Խոնջ ու սրտում,
Ու ծեղացած անժամանակ,
Դուն ես դարձար,
Թօթափելով ոսփոյ փոշին
Դարպասներուն իշխանական :
Ու սրբիք ցոյց,
Դուռը մութին ու աւերին
Այս աշխարհին ու երկնքին :
Եւ աչքերէդ ինկաւ արցունք,
Ճամբուն վրայ բոլոր անոնց,
Քայլերն որոնց՝
Արիւններու եւ մեղքերու
Պողոսայէն այս աշխարհին
Ընթացան լայն,
Խըցած ամուր
Դրոներն իրենց խըղճմըսանքին :

Կը դառնայիր
Խոնջ ու սրտում,
Նըման բոլոր «ընտիրներուն»
Որոնց գիրն է այսպէս յոգնիլ,
Անմահանալ ապա մահով :
Քայց կը մընար ըսուերդ անհուն

Ծանր ու ձոյլ,
Ա.Տեաններուն ու սիրերուն,
Որոնց բացի այգերն հրգօր
Երազներուդ,
Ա.պագային վրայ կամար:

Այժմ մինակ,
Սրբիդ անհուն կրակին մէջ,
Առանելեալ դուն բռնկում,
Մեղմ կը հալիս քաղցրութենէդ,
Շէկ ուսայնէն քու երազին:
Այսպէս վառիլ ու չը հասնիլ,
Այսպէս անիլ եւ ըսպառիլ,
Վերակազմել զինքն ամէն օր,
Ու ընծայուիլ բուրձառին մէջ
Իր Աստուծոյն,
Իբրեւ ըսաւիս «իբրեւ հեներ»:

*

Ու սարինէր, ու սարինէր,
Տարսնի մեծ եկեղեցին,
Սուրբ խորանէն մինչեւ գալիք
Գլուխ, գլուխ:
Բեմին վրայ՝ «Փող Տարսնեան»,
Ներսէսը պերն
Լամբրոնացին:

Կարիլ կարիլ եւ բոց առ բոց
Կ'իջնէր ալիքն իր խօսերուն,
Փրշուր, փրշուր, նամբայ բացող
Սիրտերէն ներս,
Զինքը լրսել վազողներուն :

Երիտասարդ՝
ձակտիկ վրայ բայց իր անհարթ
Ու շրթներուն՝
Գառն անցեալներ կային գրւած :
Եւ մազերուն սակ իր մոխիր
Կայծեր հրգօր, պատաս ջահեր,
Իրենք գիրենք բըզբէտու
Եւ լուցելու
Սիրը մարդոց,
Բայց փրշելու սիրն հարազատ :

Բերնին անոր բառն է կըրակ,
Բառն է կապար,
Կործանելու լեռը մեղիին
Որդիներուն մարդոց բոլոր,
Գոռոզուքիւնն արհաներուն,
Ու նենգութիւնն իշխաններու :
Հուրքը խօսիին,
Որ կը լաիէ անտան անծիր
Յաւակնութեանց մարդոց բոլոր,
Բայց փրշելով առանակն իր

Պոռթկումին մէջն իր անաւոր :

Ու լրոութիւն .
Աքոռին մէջ, խորանին դէմ,
Ահա, ահա,
Ինքն իր վրայ կը ծանրանայ
Ու կը փրլի,
Փառքն անաղօս Լամբրոնի սան :
Փակ են աչեր,
Բայց շրթներուն դեռ կը դողայ,
Բառը վերջին, բառը փրճուր :
Քար լրոութիւն,
Դէմքերն ամէն,
Լոյսերուն մէջ եկեղեցւոյն
Կը սրժգունին, կը լրջանան :

— Մահն է կ'անցնի —

* *

Խըցիկին խոր աւանդասան,
Լոյսը խաղաղ, լոյսը կապոյտ,
Կ'իյնայ դէմքին
Լամբրոնի մեծ Հայրապետին,
Դնելով հոն փառքը մահուան,
Փառքը կեանքին,
Հաւանելով իր աչքերէն

Քէնն ու զայրոյք սարիներու :

Մայթին վրայ ,
Թաւալող ձայնն անխներուն :

Յուզումը խոր կը բանայ թեւ ,
Դէմքին վրայ
Դիակին շուրջ դիզուած մարդոց :
Մայրն է կուգայ ,
Շահանդուխտ մեծ իշխանուհին ,
Շարժուն մեռել սեւերուն մէջ :
Կը նայի լուռ ,
Կը նայի խոր ,
Բայց չեն քացնար աչերն անոր :

Լուռ ու սեւեռ իր բիբերուն
Ծով է լոյսի ,
Ալիքներուն վրայ որուն ,
Դազաղն անա
Որ կը դառնայ օրօրոցի :
Հըրաւեր սուրբ մեր մայրերուն ,
Երբ առդէն բաց է գերեզման ,
Օրօրոցն է որ կը ցարժի :

Ինկած ծունկի ,
Ան կը խառնէ իր ձիւն-վարսեր
Մազերուն հետ իր գաւակին ,

Բայց իր թեւեր,
Տես կը բարձեն,
Օրրանն աղուոր իր մանկիկին:

Ու կը բացուին իր բարթիչներ
Դագաղին դէմ,
Անոնց մութին՝ տես կը շողայ
Մեծ մարգարիտն վրոճի ծովին:

Դագաղն է արդ,
Բաց առագաստ,
Շուտաններով լեցուն նաւակ
Լոյսի ծովուն:

Ու կը բլրի իրեն տանել,
Հորիզոնի կապոյտին դէմ
Դուռներ բացուող երկինքներուն:
Երա՞գ, տեսի՞լք ան չի գիտեր,
Այժմ դէմքին Լամբրոնացոյն
Լոյսի խուրձեր կ'առնէին թեւ:

.
— Անո՛ւտ որդեակ քեզ ինչպէ՞ս լալ,
Քեզ ինչո՞ւ լալ,
Դուն մահուան մէջ,
Աւելի մեծ ես ու աղուոր:
Զիս ալ քեզ հետ,
Զիս ալ քեզ հետ:

Կը ծանրանար
Մասը մահուան
Շրթներուն դէմ իշխանուհոյն,
Ու կը հիւսուին քարքիչներն իր
Հայելիին դէմ անսահման :
Մահն իսկ , մահն իսկ ,
Զէր յաջողած ,
Մայրն անցատել իր գաւակէն :



Շնորհակալութիւններս, տաղանդաշատ նկարիչ
բարեկամիս, ՄԱՐՏԻՐՈՍ ԱԼԹՈՒՆԵԱՆԻՆ,
հատորիս գեղեցիկ պատկերներուն
համար, որոնց յղացումը
կուգայ ձեռագիրներու
իր ընթերցումէն:


2 n. 50 k


891.99


2 44

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՈՐԾԵՐԸ

ՄԱԳԴԱՂԻՆԷՆ ՄԵՂՐԱՄՈՄԷ (սպառած)	10	դ. Գ.
ԽՈՒՍԱԿՄԱՆ ԳԻՇՆՐՆԵՐ	20	»
ԼԵՌԷՆ ՎՐԱՅԷՆ	25	»
ԱՆՑՈՐԴԸ	50	»







A $\frac{11}{16091}$